

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԳԵՍ ԿԻՍԱՄՍԱՅԵԱՅ

ՎԵՑԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 49

45 Յունիս 1896



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԵԼԷԿԵԱՆ

Պատկեր Այն Հաստեղի թիւ 20

1895

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

- 1 Սիսկերիացի մանկամարդ Օքորող — Յ. Վ. Մէտճեան:
- 2 Աստղաբաշխական —
- 3 Վարդապետութիւն Ժ. Առաքելոց — Ս. Վ. Ն.
- 4 Ակնարկ մը Ս. Եգանատիսի քղբոց վրայ:
- 5 ՎԱՐՔ Ս. ՄՈՆԻՔԱՅԻ — ՅՈՎՀ. Վ. Աբենդեն:

Պ Ա Տ Վ Ե Ր

Հ Ա Ն Դ Ե Ս Կ Ի Ս Ա Մ Ս Ե Ս Յ

Վեցերորդ Տարի

Թիւ 19

45 Յունիսար 1896

ՔՍԱՎԻԷ ՏՀ ՄԷՍԹՐԸ ԿՈՄՄԻ

ՍԻՊԵՐԻԱ.ՑԻ

Մանկամարդ Օրիորդը

ԿԱՄ

ԾՆՈՂԱՍԻՐՈՒԹԵԱՆ ՕՐԻՆԱԿ



(Շարունակութիւն տես անցեալ թիւն)

5. Առաջին անգամ կը յայտնէ ծնողաց իւր խորհուրդը.

Մահմանեալ օրն Բրասքովի կանուխիչն անտառն երթալով՝
աղաչեց Աստուծոյ որ իրեն քաջասրտութիւն տայ լաւ բա-
ցատրելու համար իր բուլիքն, ու միանդամայն հարկաւոր ճար-
տարաբանութեամբ համոզելու իւր ծնողքը. յետոյ տուն դար-
ձաւ՝ որոշած ըլլալով խօսք բանալու նախ եւ յառաջ իրեն դի-
մաց ենողին. որտին ներքին փափաքն այն էր՝ որ բախտն իր
զիմացն հանէր զմայրը, որմէ աւելի զիջողութիւն կ'ակնկալէր.
սակայն տան մօտեցած պահուն՝ տեսաւ որ հայրը նոտարանի
մը վրայ նստած ծուխ կը քաշէր. Աղջիկն արիաբար դիմաւոր-

ելով զանիկայ՝ սկսաւ իսկոյն իւր խորհուրդն յայտնապէս պարզելու, եւ խնդրեց ամինայն եռանդեամբ որ դէպ ՚ի Ս. Բեթերսպուրկ մեկնելու հրամանը չնորհէ իրեն Երբ խօսքը լմոցուց՝ հայրն որ առանց բնաւ ընդմիջելու ծանրալարայ կերպով մտիկ րած էր, անոր ձեռքէն բռնած ՚ի միատին սենեակը մտաւ, ուր մայրը պատրաստելու ետևէ էր ճաշը. « կնիքո՞ւ աւետիս քեզի, գոչեց, զօրաւոր պաշտպան մը գտանք. մեր աղջիկն հմամակ իսկ Ա. Տեթերսպուրկ երթալու կազմ եւ յօժար է, ու կը բարեհածի անձամբ յանձնառու ըլլալ Կայսեր հետ խօսելու»: Յետոյ Լարուլովի սկսաւ պատմել ծաղրալից ոճով ինչ որ Բրասքովի իրեն զրուցած էր. « շատ աւելի աղէկ պիտի ընէր՝ պատասխանեց մայրը՝ եթէ իւր գործքին զրադէք, քան թէ այսպիսի փճախոսութիւններ քեզի ըսելու գար »: Մանկահասակ օրիորդը թէպէտ յտուաջուց մտածած էր իւր ծնողաց բարկութեան առաջքն առնուու կերպին, բայց բաւական զօրութիւն չունեցաւ ասանկ հնանգնութեան մը դէմ, որ կարծես իւր բոլոր յոյսերն ՚ի զերեւ կը հանէր: Ու սկսաւ զաննապէս լալ: Հայրն՝ որ գո՞դ իմն իւր սովորական բնաւորութիւնը մոռցեր էր հարեւանցի ուրախութեան մը առթիւ, իսկոյն ցոյց տուաւ իր բոլոր խրստութիւնը. մինչդեռ սաստիկ կը յանդիմանէր զի՞րասքովի իւր սրտասուացն համար, անզիէն մայրը ՚ի գութ շարժեալ կը զրկէր զանիկայ ու խնառում երեսով կ'ըսէր. « քե՞զ աւենին աղջիկս՝ լաթի կտոր մը ձեռքը տալով սկսէ՛ մաքրելու սա կերակուրի սեղանին վրայի փոշին, յետոյ յարմար ժաման կրնաս դէպ ՚ի Ս. Բեթերսպուրկ ճամբայ. ելնել »:

Անշուշտ սոյնօրինակ տեսարան մը աւելի զզուանք ու գժկամակութիւն պիտի պատճառէր Բրասքովեայ իւր խորհուրդը գործադրելու մասին, քան ո՞ր եւ իցէ հակառակութիւն՝ յանդիմանութիւն ու չարաչար հարուածներ իսկ. եւ սոկայն իր անձին նկատմամբ այսքան նուռաստացուցիչ զդացմունք՝ ըստ որում իբր տղայ կը վարուէին հեաը ծնողքը՝ շուտով մաքէն վիարատեցաւ ու բնաւ չվճառեցուց զինքն. այլ եւս ճամբան անգամ մը բացուած էր: Ուսաի նորանոր թախանձանօք պաշտեցաւ խնդրեց, ու ամսան յաճախ եւ ձանձրացուցիչ եղան իր աղաջանքն, որ վերջապէս օր մը իւր հայրն համբերութիւնը կորսնցընելով՝ սաստկապէս յանդիմանեց զինքը, ու արգիկեց որ այնուհետեւ այս նիւթին վրայ ալ չխօսի իրեն: իսկ մայրն աւելի քաղցրութեամբ ջանաց հասկցընելու իրեն՝

թէ տակաւին շատ երխուսաբրդ էր այսպիսի դժուարին գործոյ
մը ձեռնարկելու համար:

6. Բրասրովեայ կրօնասեր վարմունքը.

Երեք տարիներ սահած անցած էին այն ժամանակէն 'ի վեր,
և տակաւին Բրասրովի համաձակած չէր վերստին կրկնելու
իւր թափանձանքը ծնողացն առջեւ. մօրն երկարատեւ հիւան-
դութիւնը ստիպեց զինքն աւելի նպաստաւոր ատենի մը ըս-
պասելու իւր խորհուրդն իրագործելու համար: Այսու հանգերձ
օր չանցուց որ իւր սովորական աղօթից վրայ չաւելցըներ նաեւ
հօրմէն մեկնելու հրամանն ընդունելու չնորհքը, լաւ համոզուած
ըլլալով թէ Աստուած օր մը անշուշտ իւր աղաչանքը պիտի
լոէր:

Սյստիսի կրօնական ոգի ու կենդանի հաւատք այս ման-
կահոսակ աղջկան սրաբին մէջ այնքան աւելի տարօրինակ բան
պիտի երեւին, որքան այս զգացմունք դաստիարակութեան
պառող չէին: իւր հայրն առանց անկրօն ըլլալու՝ աղօթասէր
մէկը չէր. և թէպէտ իւր մայրն աւելի ճիշդ էր այս մասին,
սակայն զուրկ էր զրեթէ քրիստոնէական կրթութենէ. ուստի
Բրասրովի մի միան իւր ոգւոյն մէջ գտած էր սոյնպիսի եռ-
անդուն զգացմունք: Այն վերջին երեք տարիներուն մէջ իւր
բանաւորութիւնը կերպաւորած ու խելահաս օրիորդ մը դարձած
էր. արդէն իսկ իւր կարծիքն սկսած էր աւելի ծանրակշիռ ար-
ժէք ստանալ ընտանեկան խորհրդակցութեանց մէջ. հետեւ
ւարար կարող եղաւ անձամբ առաջարկել իւր ծրագիրն ու
մանրամասնաբար վիճաբանիլ անոր վրայ, զոր այնուհետեւ
ծնողքն այլ եւս չէին նկատեր իւր տղայական բան, թէպէտ
եւս առաւել կը զիմազրէին նոյնին՝ աղջիկն իրենց համար կա-
րեւոր անձ մը դարձած ըլլալով: Այնպիսի էին իւր մեկնելուն
դէմ յարուցած արգելքնին՝ որ կրնային մեծ տպաւորութիւն
ընել անոր սրաբին վրայ: Ա'լ հիմակ ծաղրաբանութիւններ ու
սպառնալիք չէին գործածեր իւր խորհուրդէն զինքը ետք կե-
ցընելու համար, հապա իրենց զգուանքն ու արցունքն էին միայն
ազդուագոյն միջոցները. « մենք ծեր ենք արդէն՝ կ'ըսէին իրեն,
ու Ռուսիոյ մէջ այլ եւս ոչ հարսաւութիւն եւ ոչ բարեկամ
ունինք. կրնաս ուրեմն սիրա լնել զուն այս անապատ երկրին

մէջ երեսի վրայ թողուլ լքանել քու ծնողքդ որոնց մի միայն մխիթարութիւնն ես. ու ի՞նչ նպատակի համար այս, բայց եթէ մինակուկ վտանգաւոր ճամբորգութեան մը ձեռնարկելու համար, որ կրնայ ՚ի կորուստ մատնել զքեղ եւ կենազրաւ իսկ ընել՝ փոխանակ ազատութիւն չնորհելու իրենց»: — Այս պատճառացս առջեւ Բրասքովի ուրիշ պատասխան չէր տար եթէ ոչ արցունք կը թափէր. բայց իւր կամքն անզրդուելի մնաց ու ամէն օր այս իւր մտքին որոշողութիւնն եւս քան զեւս հաստատուն կը գտանար:

7. Ճամբորդուրեան նորանոր դժուարութիւննք.

Մանկամարդ աղջկան յանպատրաստից պատասխանն անկրօնի մը դէմ: —

Ուրիշ տեսակ զժուարութիւն մալ մէջտեղ ելաւ, որ իւր հօրը ցուցած ընդպիմութենէն աւելի իրական էր. Բրասքովի չէր կրնար առանց անցազրի մեկնիլ, վասն զի թոյլ տրուած չէր իրեն զիւղէն անզամ հեռանալ: Միւս կողմանէ հաւանական չէր երեւնար թէ Թոպղոսքի կառավարիչն, որ երբէք պատասխանած չէր իրենց զբերուն, հաճէր ընելու իրենց այս չնորհքն Ռւստի հարկ եզաւ մանկանասակ օրիորդին յերկարածգելու իւր մեկնումն. այնուհետեւ իր բոլոր մտմտուքն անցազիր մը ըստանալու միջոցներուն վրայ խորհին եղաւ:

Նոյն ժամանակներն իշխմ զիւղին մէջ աքսորեալ մը կար նեյլէր անուամբ, որ Ռուսաստան ծնան Գերմանացի զերձակի մը որպին էր: Այս մարզս բաւական ատեն Մոսքուայի համալսարանին մէջ ուսանող երիտասարդի մը քոլ ծտոյցութիւն ըրած էր. այս պարագայէս օգուտ քաղեղով զիւղին մէջ բանդէտ անկրօնի մը զեր սոսանձնած էր նեյլէր, եւ կը կարծէր թէ ինքն անհաւատ մէ: Սոյն նորօրինակ յիմարութիւնն որուն վրայ զերձակի շահաւէտ արուեստն աւելցուցած էր՝ զինքը լաւ ծանօթացուցած էր տեղւոյն բոլոր բնակչաց ու աքսորականաց, որոնցմէ ոմանք զգեստներնին անոր կարկտել կուտային, մինչ այէք կը զուարձանային իրեն անշահ անձահ զրաբանութիւններէն: Այս վերջիններէն էր Լաբուլոֆֆ, որուն առևնն երբեմն այցելութեան կու գար. արդ նեյլէր քաջածանօթ ըլլալով մանկամարդ աղջկան կրօնասէր ոգւոյն, կատակելով կը

հենգնէր անոր պաշտօնասիրութիւնն ու զինքը Սրբուհի Բրաս-
քովի կը կոչէր. իսկ օրիորդն իրեն ճարտարամիտ զործունէու-
թեան վրայ չափէն աւելի համարում ունենալով՝ միտքը զրած
էր անոր միջոցաւը աղերսազիր մը ուղղելու Սիսկերիոյ ընդ-
հանուր կառավարչին, յուսալից որ հայրը իւր ստորագրութիւնը
միայն զնելով նոյնին ներքեւ՝ շատ աւելի դիւրաւ յօժարութիւն
պիտի ցուցընէր այս բանիս:

Օրուան մէկը երբ գետեղերքին մօտ իր լուացքը լմնցու-
ցած՝ Բրասքովի կը պատրաստուէր տուն զառնալու, ըստ իւր
սովորութեան՝ ճամբայ ինկնալէն յառաջ ետեւէ ետեւ խաչա-
կնքից զինքը ու մեծ աշխատանքով վեր վեցուց թրջած լա-
թերուն խոչոր ծրաբը, նեյլէր որ ըստ զիպաց նոյն, միջոցին
անկից կ'անցնէր՝ զինքը տեսնելով կատակաբանութեամբ գո-
չեց. «Եթէ այն ճանճորասական ձեւերէն քանի մը հատ աւելի
ընէիր՝ անշուշտ հրաշք մ'ալ կը դորձէիր, ու քու ճերմակե-
ղէններուդ կապոցն ինքն իրեն մինչեւ տուն զնացած կ'ըլլար
Տնը նայիմ սա, վրայ բերաւ բանի քաշելով կորզելով ճեռքէն
բեռը, ես քեզի պիտի ցուցընեմ թէ անհաւատներն ալ քու
կարծածիդ չափ դէշ մարդիկ չեն»: Այս ըսելով լաթեղինաց կո-
ղովն տուաւ ծեռքէն ու մինչեւ զիւղը տարաւ, քալելու ժամա-
նակ Բրասքովի (որուն մի միայն բաղձանքն անցագիր մը ըս-
տանալ էր) խօսք բանալով աղերսազիրն վրայ՝ աւելցուց թէ
կարեւոր ծառացութիւն մը կը սպասէր իրմէնս Դժբաղդաբար
մեր անկրօն սովիետէսը գրել չէր զիտեր. ուստի պարզաբար
խոստովանեցաւ՝ թէ ինքնինքը գերձակութեան արուենոտին տա-
լէն ի վեր բոլորովին անփոյթ ըրած էր գրականութիւնը. բայց
մատնանիշ բրաւ իրեն զիւղին մէջ մէկն որ կրնար ըստ ամե-
նայնի զահացընել իւր ակնկալութիւնը Բրասքովի ուրախ զու-
արթ տուն զառնալով որոշեց մաքին մէջ երկրորդ օրն իսկ օ-
գուաւ քաղել այս առած տեղեկութենէն Հազիւ թէ աղջիկը
տուն վերագարձած էր ուր քանի մը հիւրեր ալ կային՝ նեյլէր
որ ի միասին ներս մտած էր ակսաւ պարծենկոտ կերպով պատ-
մելու իւր մատուցած ծառայութիւնն առ Սրբուհի Բրասքովի,
խնայելով անոր հրաշագործութիւն մ'ընելու աշխատանքն. այս
եւ ասոր նման ուրիշ անհամ անհոտ կատակաբանութիւններ ալ
ըրաւ, բայց յանկարծակիի եկաւ եւ ինչ ըսելիքը չգիտցաւ լը-
սելով մանկամարդ օրիորդին պատասխանն. «Ո՞նչպէս հնար է,

ըսաւ ասիկայ, որ իմ լոլոր վատահութիւնս առառուածային բարերարութեան վրայ չդնեմ, երբ հազիւ թէ վայրկեան մը գետին եղերքն Աստուծոյ աղօթք ըրած էի՝ Տիրոջ յայսնի սրանչելիքը տեսայ. եթէ ճերմակեղէններուս կապոցն ինքնիրեն մինչեւ հոս չեկաւ, անտարակոյս առանց իմ գործակցութեանս անհաւատէ մը վերցուած տուն հասաւ, Ուստի հրաշքն եղաւ, եւ նախախնամութենէն ուրիշ սքանչելագործութիւն չեմ ինդրերս. Այս յանկարծական պատասխանին վրայ բոլոր ներկայք քրքչալով ծիծալելու սկսան, ի վեաս եւ յամօթ անկրօն զիրակին, որ այս անակնկալ դէպքէն սառտիկ վիրաւորուած՝ կը ծիկը զնելով դուրս եղաւ գնաց.

Պատմութեանս շարունակութեանը մէջ ընթերցողք պիտի տեսնեն բազմաթիւ օրինակներ մեր մանկահասակ աղջկան այս պիսի սիրուն պատրաստաբանութեանց, որոնք ամենազժուարին պարագայից մէջ իսկ միշտ նպաստաւոր եղած են իրեն:

8. Աղեքսագրին առարումն եւ եկած պատասխանը

Յաջորդ օրն անյապաղ փութաց խորհրդակցելու այն մարդուն հետ, որուն վրայօք յառաջուց տեղեկութիւն առած էր զիրձակէն, անկէ հասկըցաւ թէ ինքն անձամբ ստորագրելու էր աղերսագիրն : Հետեւաբար գրագիրն յանձն առաւ ըստ որոշեալ ձեւոյն յօրինելու զայն, ու երբ լմնցուց՝ Լաբուլոֆֆ յետ փոքր ինչ ընդդիմութեան հաւանեցաւ որ խաւրուի, եւ այս առթէն օգուտ քաղելով ինքն ալ նոր նամակ մը զրեց Սիրկերիոյ կառավարչին իւր անձնական գործոց նկատմամբ:

Այս վայրկենէս յետոյ երիտասարդ մանկան հոգն ու մըտածուքը լուրդովին փարատեցան, իւր առողջութիւնն ալ կազդուրեցաւ: Ծնողքը կը սքանչանային տեսնելով որ անիկաց իւր բնական գուարթութիւնը նորէն ստացած էր: Այս երջանիկ փոփոխութեան պատճառը ստոյգ համոզումն էր որ քիչ ատենէն պիտի ընդունէր իւր փափաքած անցաղիրն, որուն համոր լիուլի վստահութիւն ունէր Աստուծոյ պաշտամանութեանը վըրայ: Սաէպ պաըտելու կ'ենէր Թոպոլսքի ճամբուն վրայ՝ յուսալով թէ սուրհանդակի մը հասնիլը պիտի անսնէր. խօսակցելու առիթ ունենալու համար՝ նամակատան առջեւէն կ'անցնէր, որուն վարչութիւնն ինսաւուրց խեղանդամ զինուորի մը յանձ-

նուած էր, որ եւ կը տամէր կը բամնէր ամէն մէկուն Իշխմ
հասած սակաւաթիւ թղթերը։ Սակայն բաւական ժամանակէ
՚ի վեր չէր համարձակեր անոր տեղեկութիւն մը հարցնելու,
որովհետեւ հեղ մը խիստ կերպով պատասխանած էր իրեն ու
ծաղը ըրած էր եւս իւր ճամբորդութեան խորհուրդը զոր ար-
գէն զիտէր։

Դրեթէ վեց ամիս անցած էր աղերսազրին առաջմանէն
՚ի վեր՝ երբ օր մը լուր հասաւ այս թշուառ ընտանեաց թէ
սուրհանողակ մը ժամանած էր թղթատունն այլեւայլ անձանց
նամակներ քերելով. մէկէն Բրասքովի զէպ ՚ի հոն վազեց, ու
իւր ետեւէն ալ ծնողքը կուզային. Լաբուլոֆֆ իր անունը տա-
լով՝ նամակագիրն անոր կնքեալ ծրար մը յանձնեց, ու ընկա-
լազիր մը առաւ ձեռքէն, սոյն ծրարն անցազիր մը կը պարու-
նակէր իւր աղջկան համար. Բնականաբար բոլոր ընտանեաց
համար քերկրապից ուրախութեան վայրկեսն մը եղաւ այս. այն-
քան տարիներէ ՚ի վեր իրենց բարձի թողի եղած վիճակին մէջ
այս անցազրին առաջումը նորօրինակ չնորհք մը երեւցաւ. Եւ
սակայն նամակի ծրարին մէջ ամենեւին պատասխան մը չկար
Սիպերիոյ կառավարչին կողմանէ Լաբուլոֆֆի անձնական իւր-
գրոց Աղջկան գալով՝ այլ եւս ազատ էր անիկայ, եւ կարելի չէր
առանց մեծ անիբաւութեան ուշացընել իւր մեկնումն՝ ընդէմ
կամաց իւրոց. Ընդէանուր կառավարչին պահած լուսթիւնը հօ-
րը նկատմամբ՝ աւելի անոր երես ինկած ըլլալուն հասաւու-
թիւն մէր քան թէ չնորհք մը. Սոյնպիսի ախուր խորհրդա-
ծութիւնք իսկոյն անհետացուցին մանկամարդ օրիորդին սրտէն
այն հաճայտկան տպաւորութիւնը, զոր Սիպերիոյ կառավարչին
զիջողութիւնն իւր վրայ գործեր էր Լաբուլոֆֆ ուժգնութեամբ
ձեռքն աւելով անցազիրն յայտարարեց դժկամակ կերպով մը թէ
ինքը այն պատճառաւ միայն հաճած էր խնդրելու զայն, որով-
հետեւ սոոյզ զիտէր թէ պիտի զլանային իրեն. միանդամայն
ալ այս կերպ վարժունքն իրեն համար զերծ մնալու միջոց մէջ
իւր աղջկան ձանձրացուցիչ թախանձանքներէն։

Տրասքովի տուն վերադառն իւր ծնողաց ընկերակցելով
առանց խօսք մը ըսելու. յուսալից սրախւ չնորհակալ կ'ըլլար
Աստուծոյ ճամբայ ըրած ատեն որ իւր ըդձից մին արգէն լսելի
եղած էր. Հայրն հակած զգեսափն մէկ խորշը զետեղեց անցա-
զիրն՝ յետ խնամքով փաթթելու զայն լաթի մը մէջ. Տրասքո-
վի զիտեց այս զգուշութիւնը որ բար եղուշակ երեւցաւ իրեն՝

որովհետեւ կրնար պատառ պատառ ընել զայն ինքն այն իւր հօրը չկամութիւնը վերին նախախնամութեան առանձին մէկ խորհուրդը կը նկատէր, տակաւին իւր մեկնելուն ժամն հասած չըլլալուն համարո Քիչ ետքն անտառն առանձնանալով նորէն երկու ժամ աղօթք ըրաւ՝ իւր եռանգուն երեւակայութեան ներշնչած ցնծալից ուրախութեան տալով ինքզինքը, եւ ամեն ան աղ տարակոյս չունենալով իւր ձեռնարկին յաջող ելից վրայ:

(Շարայարելի)

Աստեղաբաշխութիւն

ԵՒ ԱՐԵԽԵԼԻ

(Շարունակութիւն անցեալ քուեն)

Հնդիկ Արեգակն եւ Լուսին

Արեգական եւ Լուսնի բնական կազմակերպութեան վրայ գրեթէ բնաւ խօսած չէ հնդկական տատեղաբաշխութիւնն Լուսնի տրամագիծն 480 Ցուանաս կը համարին, որ է գրեթէ 3840 հազար մետր, իսկ Արեգականն 6500, գրեթէ 52,000,000 մետր Վերջինն յայտնապէս շատ սխալ է. մինչ լուսնի չափն շատ մօտ է մեր չափոյն, այսինքն է 4 + 11, վոխանակ 3 + 11 ըլլալու, ըստ մերոյս Այս ճշգութեամբ կրնանք համարիլ՝ որ ճառագայթի մը չափոյն տրամագիծն կէսն ըլլալն Հնդիկք ճանչցած էին. Աստեղաց առ աչս երեւոյթն բնիկ երեւութիւն տարբերելով եւ երեւցած տեղն բնիկ տեղէն զանազաններով աստեղաբաշխական տեղւոյ զանազանութեան սեպհական հաշիներն վեց գար առաջ ուսումնասիրեր են Հնդիկք:

Վասկարա տարին կը բաժնէ 365 օր, 6 ժամ, 12 վայրէ.
եւ 8 րոպէ:

Լուսնի երեսոյքք. — «Լուսնին Արեւու դարձած կողմն կը
լուսաւորուի. հակառակ կողմն խոր խաւարի մէջ է. այդ խա-
ւարն Հնգիկ աղջկանց աղուաւի թեւոց նման թուի մազերուն
կը նմանի:

«Համդիպութեան (conjunction) ժամանակ Լուսինն Արե-
դական եւ մեր մէջն է, մեզ ցոյց տուած երեսն խաւար է:
Եթի Լուսինն Արեւուն 180° ին վրայ է՝ (այսինքն Երկիրս լուս-
նի եւ Արեգական մէջն է՝) Երկրիս ցոյց տուած երեսն լուսա-
ւոր է, բաց ի խաւարումներէ. յայնժամ լուսինն լրացեալ է:

«Իսկ երբ 90° ի վրայ է՝ կէս լրացեալ է, եւ որչափ հե-
ռանայ Արեւէն՝ կը լրանայ. եւ որչափ մօտենայ՝ խաւարն կ'աճի:»

Խաւարումն. — Խաւարմանց մէջ դիտելի է՝ որ լուսնի
գոյնն մնծ զբաղումն եղած է Հնգկաց. այնչափ մնծ ճշգու-
թեամբ կը նկարագրեն առհասարակ՝ որ ընթերցողաց ուչն կը
գրաւէ. Այն մթին գոյնն հիւսիսային մթնողորտին սեպհական
արգասիքն չէ ուրեմն. եւ ոչ իսկ ժամանակաւ (մեզ ծանօթ
շրջանաւ) լուսինի կրած աղջեցութեանն արդիւնք:

«Լուսնի շրջանագիծն արեգակնայինէն փոքր ըլլալով՝ Լու-
սինն Երկրիս կը հանդիսի. այսպէս Արեւու խաւարման ժա-
մանակ՝ արեւմտեան եղրէն կ'ըսկիս մութն, մինչ արեւելեան
եղրն խաւարման վերջացած ժամանակն կը մարի, լուսնի ձը-
դած անթափանց հովանին զուրս ելլելու ժամանակ:

«Եթի Արեգակն եւ Լուսին հակառակ զրից մէջ են՝ Երկ-
րիս հովանին կը տարածուի Լուսնին վրայ եւ կը խաւարի. այս
Երկրիս ամեն կողմն տեսունելի է. մինչ այսպէս չէ Արեգական
խաւարումն. Արեգակն Երկրիս հետ բազգատելով՝ ահապին
մարմին մ'է, որուն լոյսն Երկրիս վրայ Երկարելով՝ Երկիրս ան-
լոյս մարմին՝ իր հովանին կոնածեւ կը տարածէ. դիւսու կըր-
նանք հաշուել լուսնին այդ հովանւոյն մէջ երբ մտնելն:

«Լուսնի զրից համեմատ՝ Երկրիս ձգած հովանին կամ ա-
նոր հիւսիսն եւ կամ հարաւն կ'իյնայ:»

«Երկրիս ձգած հովանին քանի զլուսին շտա աւելի մնծ թլ-
լալով՝ որչափ ժամանակ որ աեւէ լուսնի անցքն այդ հովա-
նին՝ խաւարումն կ'երկարի:

«Եռնածեւ հովանւոյն ձագն՝ Արեւուն 180° է, ուստի երբ

Լուսնի գերամլարձ կէտն հովանոյն հետ հռւտաքր է՝ Լուսինն
կամ Արեւ կը խռուարին».

Խռւտաքրման այս բացատրութիւններն միայն կրօնական դու-
սուն եւ Պրահմիններու մատչելի էր, մինչ հասարակ ժողո-
վուրդն խռարմանց բացատրութիւնն առասպելներու կցած էր:
Մասնական կամ ամբողջական խռարմանց համար կ'ըսէ Հըն-
զիկ Առաեղաբաշխն Վասկարա.

«Խռարման մեծութիւնն գանելու համար բժակցութեան
(syzygie) ժամանակ լուսնի լայնութիւնն բառնալու է խռա-
րողին եւ խռարեցնողին արամագիմներու միջին գումարու-
մէն. հիտեւանքն խռարման չափն է, եթէ խռարելիք մորմ-
նոյն արամագիմն չափէն մնծ է այդ արողինքն՝ ամբողջական
է խռարումն, եթէ փոքր՝ մասնական: Եթէ լուսնի լայնու-
թիւնն այդ միջին գումարումէն աւելի մնծ է՝ խռարումն
չկայ:

«Խռարման միջակէտն գանելու համար՝ առանձինն պէտք
է խռարող եւ խռարեցնող մտրմեոց արամագիմն գումար-
ման կէսին եւ զանազանութեան կէսին կէտն զանել. եւ ապա
լուսնի լույնութեան քառակուսին բառնալ անկէց եւ քառակուսի
արմասն զանել. այդ արմասներն ՅՈՈՂ բազմապատկել, եւ
լուսնի օրական չարժմանը բաժնել».

ՄՈԼՈՐԱԿԻՔ

Փալաւածու, Արուսեակ, Հրատ, Լուսնթագ, Երեւակ, ահա
հին Հնդկասատանի ծանօթ մոլորակներն: Ինչպէս տեսանք եր-
կիրս տիեզերաց կեզզո՞ն համարուած՝ Արեւ եւ Լուսին այդ
հինդ մօլորակներով կը լոյն Երկրիս վրայ:

«Մոլորակներու շարժմունքն՝ կ'ըսէ Վասկարա, զէպ յա-
րեւելս է. իսկ մեզ անշարժ երեւելուն որատճառն՝ երկնային
կամարին զէպ յարեւմուստ կառարած արագ շարժումն է: Մո-
լորակներն՝ անուի մը վրայ հակառակ ընթացք բանող ճճհաց
կը նումանին. որո՞նք թէ եւ կը յառաջեն՝ սակայն անշարժ կ'ե-
րեւին:

Հոյովամն մոլորակաց. — Մոլորակի մը միջին հոլովումն
զանելու համար՝ Հնդիկ տառեղաբարտչնք երկարութիւնն կը գոր-
ծածեն: Երկարութեան առափնանն գանելով՝ մոլորակին երկա-
րութեան ծոցն 1037ի հետ կը գումարեն. ապա 3438ի հաւա-

սար ճառագայթով մը կը բաժնեն, ատպա մոլորակին ծոցին ազգին զանելով՝ մոլորակին հողովման միջին հաշիւն կը հասկը-նան։ Մոլորակի մը օրուան երկայնութիւնն զանելու համար՝ իր օրական շարժումն վայրկենի կը վերածն, եւ զողիակոսին մէջ իր բռնած կենդանակերպին տեղւոյն կրկին կրկնակ երկվարկեաններու հետ կը բազմապատկեն եւ նոյն կենդանակերպին վայրկեաններով կը բաժնեն։

Հանդիպոքիսն. — Մոլորակաց իրարու հանդիպումն՝ ըստ Հնդիկ աստեղաբաշխից՝ մարտի յարդարումն էր. իսկ Լուսնի հետ հանդիպումն՝ ընկերչակութիւն կը համարէին, իսկ Արեւու հանդիպութիւնն՝ մոլորակոց ընկլումն. ամենէն պայծառն միշտ յաղթական կը համարուէր. այսպէս Արուսիակին։

ՀՆԴԻԿ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ

Հնդկասահն երկու Զոդիակոս ունի. մին Արեւու՝ եւ միւսն Լուսնի. Առաջինն 12 կենդանակերպ ունի, որուն վրայէն Արեգակն կը շարժի, իսկ երկրորդն 27 կենդանակերպ, որուն վրայէն լուսինն կը բոլորի։

Արեգակնայինքն են Սահսկրիտ եւ Հայ լեզուաւ.

1. Մեշա	Խոյ	Mēsha
2. Որիշա	Ցուլ	Vrishā
3. Միթունա	Երկաւոր	Mithuna
4. Կարկատի	Խեցգետին	Karkati
5. Սինհա	Առիւծ	Sinha
6. Կանիս	Կայս	Kanyā
7. Տուլա	Կշիռ	Tula
8. Որիշեհա	Կարիճ	Vrishchica
9. Տանոս	Աղեղնաւոր	Dhanus
10. Մակարա	Այծեղջիւր	Makara
11. Կոմպա	Զրնոս	Kumbha
12. Մինա	Չուկն	Mīna

Առաջին երկուքն նոյն ձեւով կենդանիներ են. երրորդն աղջիկ մը ջութակ՝ ի ձեսին եւ պատահեակ մը լախտիւ. 4 եւ 5 նոյն են. Կոյսն նաւակի մէջ՝ ջահ մի ձեսին եւ հասկ՝ ի միւսն. Մարդ մը կշիռ՝ ի ձեսին եւ կշորդ՝ եօթներորդն է.

Իսկ լուսնի կենդանակերպըն են.

1. Առուինի	Զի	3 աստղ
2. Վարանի	Ցալք	3 »
3. Կրիտիկա	Բոց	6 »
4. Ռոհինի	Սալլ	5 »
5. Մրիգասիրաս	Յամոյր	3 »
6. Արդրա	Աստղ	1 »
7. Պունարուազու	Տուն	4 »
8. Պուշիա	Աղեղն	1 »
9. Արեշա	Անիւ	5 »
10. Մաղա	Պալատ	5 »
11. Պուրուա փալգոնի	Մահիճ	2 »
12. Ուտատարա	Այլ մահիճ	4 »
13. Հաստա	Ջեռն	5 »
14. Քիտրա	Մարգարիտ	1 »
15. Սուատի	Բուստ	3 »
16. Ուիզակա	Տերեւասպակ	4 »
17. Անուրատա	Սեղան	4 »
18. Յիեսթա	Գինդ	3 »
19. Մուլա	Առիւծագի	11 »
20. Պուրուաշատ	Բասահան	2 »
21. Ուտատարաշատ	Պատիճ (Գողի)	2 »
22. Մրավանաւ	Եռոտանի	3 »
23. Տանիչտա	Թմբուկ աղէւոր	4 »
24. Մատովիշա	Ավն բոլորակ	91 »
25. Պուրուա վատրասպատ	Կրկնագէմ զլուխ	2 »
26. Ուտատարա	Բարձմոց	2 »
27. Ռեվատ	Թմբուկ փաքրիկ	31 »

Երկնաքարտի մը զրայ զիտելով այս ձեւերն՝ լուսնի զողական շատ զիւրաւ կ'որոշի. իւրաքանչիւր այս կերպ կենակնակերպը իրարմէ 13° 20' հեռի են. եթէ Ցուլ համաստեղութենչն սկսելու ըլլանք՝ կարգաւ մինչեւ վերջը կրնանք զըտնելի. Ցուլ համաստեղութեան ժամանակ՝ դարնան զիշերահաւատուրին պատահելն՝ Հնդիկ աստեղաբաշխից ուշադրութիւնն զըրաւելով՝ լուսնի Զողիակոսին ոկզմնական բաժանման կէտն համարուած է:

(Նարայարելի)

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ԺԲ. ԱՌԱՔԵԼՈՅ

Շարունակութիւն անցեալ քուհն.

ԿԱ. Որպէս եւ մեք զանձինս ընծայեցաք Աստուծոյ նորոգելով՝ ի ձեռն Քրիստոսի, պատմեսցուք. 2. զի մի զայսուիկ զանց արարեալ՝ չարի իրիք գործող թուեսցուք՝ ի յայտնութեանս:

3. Ոյք համոզին եւ հաւատան ճշմարիտ գուսուցեալն եւ զասացեալն՝ ի մէնջ լինել՝ եւ ըստ դմին կեալ խոստանան կարող լինել, 4. վարդապետին յաղօթս եւ՝ ի պահս՝ ինպրել յԱստուծոյ զանցելոց մեղաց զթողութիւն, եւ մեր ընդ նոսին աղօթս արարեալ եւ պահեալ:

5. Եւ ապա ածին՝ ի մէնջ ուր ջուրն է, եւ ըստ եղանակի վերստին ծննդեան որով եւ մեք իսկ ծնաք՝ վերստին ծընանին. 6. այսինքն՝ յանուն Հօր ամենայնի եւ Տեսան Առ-

ԿԱ. Առ. Անտոնինոս բարեպաշտն կը խոստանայ Քրիստոնի նուիրումն բացատրել. 1—2. Երախայն նախ քան զմբկրտութիւնն կ'ուսանի. 3—4. Քրիստոնին վերստին ծնունդն մկրտութեան ձեւն է. 5—8. Եսայեայ մարգարեութիւնն յԱռարելոց յիշատակուած՝ ի նշան մկրտութեան. 9—13. Եսայեայ խօսքն յԱռարելոց պարզաբանուած. 14—20.

1. «Ծննդայեցաք Աստուծոյ... Ծննդայի Աստուծոյ, Քրիստոսի. Եւն. Եկեղեցական լեզուան մկրտութիւ կը նշանակէ. Նախ քան զմկրտութիւնն կը կոչուէք՝ «Ծնուրեալ». իբր տաճար Աստուծոյ, Եւն.

3. «Ոյք համոզին, Եւն . . . տես Վարդապետարան Դ, 15. Է, 2. «Խոստանան», որ է Երախային խոստումն. Վարդապետարանն անդէն նոյնն ըստ այլ բառին:

4. «Վարդապետին յաղօրս Եւ՝ ի պահս . . . » համեմատէ Վարդապետարանի Է, 5, 6. Տերտուղիանոս «Յդ. մկրտութեան» մէջ, զլ. ի այսաշխարութեան մկրտութիւնն կը նկարագրէ, զոր աստէն Ս. Վկայն հազիւ կը յիշատակէ.

5. «Ոյք ջուրն Է . . . » Գոզցես «կենդանի» ջրոյ ակնարկ մ'է այս, ըստ Վարդապետարանին Է, 2:

6. «Յանուն Հօր, . . . » տես նաեւ սոյն զիստյն 16 ն, Եւ

տուծոյ եւ Փրկչին մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ Հոգւոյն սըր-
բոյ՝ զլուացումն ընդունին՝ ՚ի ջրի 7. Զի եւ Քրիստոս ասաց,
Եթէ ոչ ծնջիք վերսախն՝ ոչ մաջիք յարքայութիւնն երկնից:
8. Արդ զի չէ հնար միանգամ ծնելոց անդրէն յորովայն մօր
իւրեանց մտանել, յայտնի ամենեցուն է:

9. Եւ ՚ի ձեռն Եսայեայ մարգարէի՝ որպէս զրեցաքն՝ ա-
սացաւ, որպէս փախչել ՚ի մեղաց որոց մեղանն եւ ապաշխա-
րենն. 10. Եւ ասէ այսպէս. Լուացարուք, սրբեցարուք, ընկե-
ցէք զչարիս ձեր յանձանց ձերոց, ուսարուք զբարիս զործել,
զատ արտրէք որբոյն եւ իրաւունս այրւոյն, եւ եկայք եւ խօ-
սեցուք, առէ Տէր: 11. Եւ եթէ իցեն մեղք ձեր իբրև ըգ-
ծիրանի՝ որպէս զաօր սպիտակացուցից, եւ եթէ իցեն իբրև
զկարմիր որդան՝ որպէս զձիւն սպիտակ արարից: 12. Այլ ե-
թէ ոչ լուիջիք ինձ յօշոտեսցէ զձեւ սուր. զի բերան Տեառն
խօսեցաւ զայս: 13. Եւ զբան զայս յԱռաքելոց անտի ուսաք
այսպէս:

ԿԵ, ԿԵ զլուխներն յաջորդաբար, յորս երեք անձինքն՝ Հայր,
Որդի եւ Հոգի անուանած են. Վարդապետարանն է, 3,4. «յա-
նուն Հօր», են. Նոյն եւ Տերուդիանու:

7. «Քրիստոս ասաց». համեմատէ Յովիանու Աւետ, Գ,
3—5. «Ծնջիք Վերստին.» Աստ՝ ինչպէս նաեւ ՚ի 5 վերստին
ծննդեան յիշատակութիւնն կը կրկնէ.

9. «Որպէս գրեցաքն.» Եսայեայ այս մարգարէութիւնն
Ս. Յուստինոս յիշած է նախ ԽԴ զլիոյն մէջ, աւելի ընդարձակ:

10. «Եւ ասաց այսպէս.» այս կրկին յիշատակութեանց
մէջ Աղեքրանդրեան քարգմանութեան քանի մը խօսքերն պա-
կաս են. իսկ իմաստն յայտնի է, զի կ'ըսէ. սրտերն մարելի
են ողորմութեան գործքն կատարելի յետոյ եկէք եւ ձեր մեղաց
վրայ խօսինք միասին, այլ անեկիւդ. զի

11. «Երէ իցեն մեղը ձեր:» Աղեքրանդրեան քարգմանու-
թեան մէջ բառերն այլ կարգաւ. կը կարդամք: «Որդան կար-
միրն» (ձանձախարիք) աւելորդ կրկնութիւն մ'է, եբրայական
հաւասարախօսութեան յատուկ ոճ. ՚Իիտելի է զի կրկին իմաս-
տից մէջ այլ «կարմիք» գոյնն կը վարէ. Եւ ոչ «սեաւ.» ըստ
որում սպիտակին կը յարմարէր յաւ ենա. Սակայն ընդդեմ ըն-
կերին կատարուած անիրաւութիւնը՝ արեամբ կը բացատրուին,
առ այդ կ'ըսէ. Անդ, 15. «Չեոք ձեր լի են արեամբ.»

14. Որով զառաջին ծնունդն մեր տղիացեալ՝ 'ի հարկէ ծնաք 'ի խոնաց սերման. . . . , եւ 'ի վատթար սովորոյթս եւ 'ի չար հարհանգս եղեալ. 15. այլ զի մի՛ ըստ հարկի զաւակ՝ եւ մի՛ տղիտութեան՝ այլ ընարութեան եւ դիտութեան, 16. եւ զթողութիւն մեղաց գործելոց, 'ի վերայ ընարելոյն 'ի վերասախն ծնունդ եւ ընդ մեղսն սպաշտւելոյն, 'ի ջրի անդ կարդացեալ զանուն Հօր ամենայնի եւ Տեան Աստուծոյ, ընդունիմք:

17. (Եւ զսոյն զայս անուն՝ որոյ զսրբելին ածէ յաւազանըն կարգացեալ. 18. Զի անուն չիք անանունին Աստուծոյ.

13. «Եւ զբան զայս յԱռաքելոց. . . » Այս խօսք յոյժ շահեկան են. վասն զի Մարգարէին յիշեալ հատուածն յԱռաքելոց անտի յիշատակուած յինել կ'ըսէ, եւ այդ յաջորդաւն. Հետաքրքրական է Ափիոն Գարամիսարի մեջ գտնուած մեհնեական քանիպակավեմն՝ յորում Եսայեալ Ա. 16—18 հատուածն փորագրուած է. Տես Corpus inscr. Graec. թիւ 8935, Φο.փական վեմն. Այդ արձանագրուրեան մեջ՝ ինչպէս եւ Ս. Յուստինեայ ԽԴ. Եւ ԿԱ. զիսոց կրկին յիշատակուրեանց՝ Եօրանասնից եւ Եբրայականին «առաջի աջաց» խօսքն պակաս է. Եւ փորքիկ այլայլուրին մ'այ կայ. «Ճեր մեղք» փոխանակ «մեղք ճեր», Այս վեմն նին Մկրտարանի մը պիտի վերաբերի.

14. «'ի խոնաց ...» Ա. Վկայն թէպէս եւ առաջին մարդոյն մեղաց վրայ չխօսիր, սակայն իմաստին զօրուրինն զայդ կը յայտնէ, խօսքն առ. անհաւատո ուղղեալ է. Տես Պետր. Ա. 23.

15. «Ընտրուրեան. . . » ջափանափից համար է:

17. «Եւ զոյն...» Այս տողէն սկսեալ մընչեւ 20 կամա փակագծի մեջ առ.ինք, որպէս զի գլխաւոր խօսքին իմաստն աւելի դիւրան կարգացուի. Ծներեցողն 16 համարէն յետոյ՝ 20 թիւն կրնայ կարդայ, եւ ապա փակագծի մեջինն. Ա. Յուստինոս Ամենատեան Աստուծոյ Հօր վրայ խօսկով առ. ներանոս որ՝ խլոյն կը յաւեյու՝ թէ Աստուծած «անանուանելի» է, եւ ոչ ըստ ներանոսց՝ Արամազդ. Աստուծոնս, Մերկիւրիոս, աստուծուրինն զանազանելուի. Երկրորդ ջատագոլականին մեջ, զի. Զ. Քրիստոնէից վարդապետուրինն կը պարզաբանէ. ըստ որում Աստուծոյ ճշմարտի տրուած անուանին՝ իր բարուրե, նեն եւ զործերէն քաղուած կոչումներ են.

զի մեծի յիմարութեան է այդ: 19. Կոչեցաւ այս աւագան՝
լուսաւորութիւն, զի որոց զայս ուսանին՝ լուսաւորին՝ միտք:

20. Եւ յանուն Յիսուսի Քրիստոսի խաչեցելոյն ընդ Պոն-
տացւով Պիղատոսի սրբի լուսաւորիլին, եւ յանուն Հոգւոյն սրբոյ,
որ 'ի ձեռն մարգարէից զամենայնն զՅիսուսի նախապատմեաց:

ԿԵ. Եւ մեք զկնի այսպէս սրբելոյ զխոստովանողն եւ
զհաւաննեալ՝ 2. ածեմք առ որս եղբարք ասին, ուր ժողովեալն
են, աղօթո մտազիւրս սովորեալս առնել վասն ինքեանց եւ լու-

19. «Լուսաւորուքիւն.» Թէ ինչ պատճառաւ Քրիստո-
նեայր զմկրտուքիւն այսպէս կոչեցին՝ կարեւոր է զիտել՝ զի
հերանոս մարդոյ ոչ ծագումն՝ ոչ վիճակն եւ ոչ նպատակն
կրցին ճանչնալ Մինչդեռ հաւատք այս ամենն կը բացատրեն,
եւ Քրիստոսի շնորհք ներքին համոզմամք կը լուսաւորեն զգ-
միրտ: Արոյ ջափանասի մը համար՝ որ 'ի մկրտուքիւն կը դի-
մեր, լուսատու կը լիներ սա իւր քանօրամած խաւարին մէջ:

ԿԵ. Նորածինն եղբարց մէջ կը տարուի. որք ամենուն
համոր կ'աղօրէն. 1—4: Բաժակն եւ հացն կը մատուցուի Ա-
ռաջնորդին, որ գնուքիւնս եւ աղօրս կատարելով՝ ժողովուր-
դոց կը ձայնակցի. 5—7: Սարկաւագին պաշտօնն. 8:

1. «Զխոստովանողն եւ զհաւանող»: Այս երկու ճայնին
կրախային պահանջուած պայմանն կը պարզէ, այսինքն հա-
մոզումն եւ հաւանուքիւն Վարդապետին ուսուցածին: Համե-
մատէ կԱ. եւ ԿԶ: «Առ. որս եղբարքն ասին.» — Երախայր
չեն իմացուք, այլ միայն մկրտեալըն:

2. «Ուր»: — Ս Յուստինոս' Հաւատացէլոց Ս. Խորնուրդ-
քըն պաշտելու համար ժողովաստեղին չորոշեր քէ ի՞նչ եր:
Լուկիանոս Փիլոպատր. ՀԵ. 23 կ'ըսէ. «Շուրջանակի սան-
դուխներէ վեր ելլելով՝ ոսկեմեղուն սրամ մը հասանք:» Ս.Յուս-
տինեայ վկայաբանուքեան մէջ՝ նոյն անորոշ բացատրուքիւնն
կը կարդամք ժողովատեղուոյն նկատմամբ: Առ. դատաւորն:
որ ցՎկայն կը հարցունէ՝ երէ ո'ւր կը ժողովիք, կ'ըսէ. «Ուրա-
նօր այր իւրաքանչիւր ցնորք եւ կամի:» «Աղօրս.» — Այս ա-
ղօրը յիշատակեալ են ԺԴ, ԺԷ, ԿԵ զիւոց մէջ, նոյնպէս Տեր-
տուղիանոս ջատագովակ. ԼԹ, եւ համ. Լ զիւոց մէջ. եւ Ա.
ուարելոյն Ս. Տիմոք. Բ, 1—3. որք գնուքիւնս աղօրից հետ

սաւ որելոյն եւ ամենեցուն որ ընդ ամենայն տեղիս, 3. զի զձշմարտութիւն ուսեալ՝ արժանացուք գործովք բարեաց ըզդուշացող եւ պահող պատուիրելոցն երեւել, զի յաւիտենից փրկութեամբն ասլիւացուք: 4. Զմիմեանս համբուրելով ողջոյն տամք միմեանց՝ ի կատարել աղօթից:

5. Եւ ապա ածի առ Առաջնորդն եղբարց հաց եւ բաժակ ջրոյ եւ գինուոյ. 6. Եւ նորա առեալ՝ գովութիւնս եւ փառ Հօր՝ Ընդ ամենայնի՝ անուամբ Որդոյ եւ Հոգւոյն սըրբոյ վերառաքէ, եւ դոհութիւնս՝ վասն արժանացուցանելոյն այսմիկ՝ բազումո յինքենէ մատուցանէ: 7. Յաւարտ աղօթից

նոյն չեն: Հաւատացեալք առնասարակ՝ Առետարանին եւ Մարգարեից ըմբերցումէն եւ Առաջնորդին քարոզէն ետք կ'սկիբսէին այս աղօրքն: «Եւ ամենեցուն.» — Համեմատէ Վարդապետարանի Ժ, 9, 10 եւ ծանօթութիւնը:

Այսախս ի մեր Եկեղեցոյ զինի Հաւատամբին Սարկանագն ճայնակցութեամբ ժողովրդեան «Տէր ողորմեայիր» կ'աղօրէ վասն ամենայն հաւատացելոց եւ վասն ինքեանց «Եւ ես հաւատով» քարոզին:

3. «Զգուշացող». — Տես Փիլ. Գ, 2. Դործք, ԻԳ, 1. յոր միշտ մի է իմաստն. այսինքն պամել զօրենս, «զգուշանալ» օրինաց, «ուղիղ մոր գնալ»: Փիլիպ. Ա, 27.

4. «Համբուրելով». — Աստ կը տեսնեմք նախ քան զընձայումն Նուիրացն Ս. Խորհրդոյն՝ համբոյր տալ միմեանց:

Իսկ ի մեզ անմիջապէս Ընծայմանէ յետոյ Սարկանագն կը քարոզէ: «Խոշոյն տուր միմեանց՝ ի համբոյր (համբուրի) սրբութեան»: Ես կանոն կ'ըսէ, «Ես համբուրեսցէն ըզսեղանն ես զմիմեանս»: Տես նաև Լուծմանց իԴ գլխոյն ծանօթութիւնն, «Քրիստո ի մեջ մեր յայտնեցաւ»:

5. «Առաջնորդն եղբարց». — Վարդ. ԺԵ, 3. Յունական Proestos բառն է ասու. իսկ Հոռովմ. ԺԲ, 8, կը կարդամք՝ «վերակացու», որ է Proistamēnos. տես դարձեալ Ա, ԹԵ-ՍԱԴ. Ե, 12, 13:

6. «Հօր . . . անուամբ Որդոյ», եւն. համեմատէ Վարդ. Թ, 9. Ես Լուծմանց Ե. զլ:

7. «Յաւարտ աղօրից». — «Աղօրքն» հաւատացելոց ըրածն

եւ գոհութեանցն՝ տառջիկայ ժողովուրդն ամենայն ձայնէ ա-
սելով, Ա.մէն, Ա.մէնն եբրայական ձայնիւ լոի՛ Եղիցի.

8. Եւ զկնի գոհանալոյ Ս.ռաջնորդին եւ ամենայն ժողո-
վրդեանն ձայնելոյ՝ որ՝ ի մէնջ Սարկաւագունք կոչմն բաշխեն
իւրաքանչիւր ումենք յառաջիկայից՝ ի հազորդութիւն՝ ի գոհա-
ցելոյ հացէ եւ՝ ի զիւլոյ եւ՝ ի ջրոյ, եւ որոց ոչ են անդ տանին:

չէ, այլ զկնի նոցայոյն վերակացուին կատարածն։ ԿԶ. գլխոյն մէջ
նուիրագործուրեան խօսքն՝ «բան աղօրից» կը կոչէ, այդ աս-
տեն «յաւարտ աղօրից» խօսքովն կը հասկըցուի. «Եւ գոհու-
րեանց», — Վարդապետարան թ. եւ ժ. «Չայնէ..» — Յոյնն է:
Երեվնուու, որով ներանոսք կուոց ձայն կու. տային. «Ա.մէն.» —
Եղիցին է. Վերակացուին աղօրից կը ձայնակցէին այսու.
հաւատացեալք. Համեմատէ Ա. Կորըն. Ժ.Պ, 16, Բ Կորըն. Ա, 20.

Դիտելի է զի ումանք յեկեղեցեաց՝ Քրիստոսի Տեառն
խօսքն՝ «Առ.էք կերպյ» զայտնեաց օրենքով ի ծածուկ կ'ըսէն.
ոչ այդպէս մերա. ինչպէս եւ Ս. Վ.կայս կը յայտնէ. ի հնումն.
առ. որ հաւատացեալք՝ ըստ այս կը ձայնակցին «Ա.մէն»իւ.
Համ. այլ ձածուկ աղօրքն.

8. «Բաշխեն...» Տես Կէ գլուխ. Առաքեալն Սարկաւա-
գաց համար կ'ըսէ. «այլ ունիցին զխորհուրդ հաւատոցն սուրք
մտօր.» այս բան՝ բուի մեզ՝ քէ Ս.Գոհուրեան բաշխման հա-
մար է. Ա. Տիմոք. Գ, 8. Ս.Պալոս նոյն գլխոյն 16՝ Քրիս-
տոսի Աստուծոյ մարդեղուրիւնն՝ «խորհուրդ աստուածպաշ-
տուրեան» կը կոչէ. որով նախկինն՝ «սուրք մտօր ունի զգ-
խորհուրդն աստուածպաշտուրեան» բանին բարողուրեան
ակնարկն չէ. զի ոչ երէ Սարկաւագին բուն պաշտօնն էր այս,
այլ այդ մանաւանդ. «Սուրք մտօր» անարատը՝ խօսքն ոյժ կու.
տայ մեր բանից. համու. Վարդ. Ժ.Պ, 2, յորում Ս.Գոհուրեան
մերձենալու համար գլխաւոր պայմանն է այդ:

(Շարայարելի)

Ա. Պ. Ն.

Ակնարկ մի

Ա. ԻԳՆԱՑԻՈՍԻ ԹՂԹՈՑ ՎՐԱՅ

Քրիստոնէութեան առաջին դարու սակաւաթիւ գրչաց մին՝ Եղիափակոս Առառուածազգեաց Հայրապեսն Անտիռքայ՝ Պետրոսի Առաքելոյ աշակերտ՝ յամի Փրկչին 68 կը վարէ զԵկեղեցին Անտիռքայ, եւ առ Տրայանոսի Կայսերը կը նահատակի ի Հռոմ: Ժ. Առաքելոց վարդապետուրինն որով ցարդ ըզբաղեցնաք եւ յորում յաճախ ի վկայ եւ ի հաստատութիւն կոչ չեցինք զբանս Արրոյս, կը դրգեն զիս յայս համառօտ:

Մեծի Հայրապետիս թղթերն՝ բնչպէս յայտնի է՝ ի Մերոց Ա. Հարց թարգմանեալք՝ հասած են մեզ: ի Կ. Պոլիս 1783ին անդամ մը միայն ի տպարանի Պետրոսեան Ստեփանոսի՝ թուրին ՌՄԼԲ Մարտի 18 ի լոյս արուած, տպագրութեամբ:

Աւելորդ կը համարիմք Երամելոյս թղթոց վաւերականութիւնն հաստատելու հետամտիլ աստէն, զի ոչ մի՛ իրաւունք ունիմք անոնց վրայ գոյզն կասկուծ իսկ յայտնելու, ոչ մեք եւ ոչ ալք. քանի որ հինք եւ նորք առհասարակ սքանչելի վրկայութեամբ ջատագով կանգնած են Ռւսերիոս, Պատրիկիոս Յունիոս, Նատալ Աղեքսանդր, Սահակ Վոսփոս, եւ այլք, եւ մինչեւ վերջին ժամանակներս այնչափ եռանդուն պաշտպանք հանդիսացած են թղթոցս, զի բարոյական ստուգութեամբ ապահովուած են:

Անմահանունն Աթանաս եւ արքայականն Բարսեղ իրենց առենախոսութեանց մէջ սոյն աստուածազգեցինի թղթոց հաստածքն քաղելով կը կրկնեն Եւաերիոս բացարձակ կը վկայէ թէ թղթոց վաւերականութեանն եւ թէ կերպով իւիք կամ մասամբ թղթոց թուոյն:

Այնչափ չնայիսարհիկ պարզութեամբ հիւսուած այս թուղթք հաւատոց վարդապետութեան խոստովանութիւնն են. ամենայն ինչ՝ որ ապօ ժամանակաւ հերետիկովուաց եւ հերձմանց առիթ պիափ լինէր կամաւոր գայթակութեան՝ կանխու պարզաբանուած են սոյն թղթոց մէջ Եփես. Թ. Ա. Երրորդութեան երեք անձննքն յականէ անուանէ կը յիշատակէ. Հայր, Յիսուս Քրիս-

տոս, զոր Մագնես. Հ. որդի նորա եւ յախտենական նորա բան
կը կոչէ, եւ Ս. Հոգին. եւ դարձեալ Մագն. ԺԲ, կ'ըսէ. յԱրդի,
ի Հայր եւ ի Հոգի. եւ դարձեալ, Առաքեալը հնագանի Եղեն
Քրիստոսի եւ Հօր եւ Սրբոյ Հոգոյն. Յիսուսի Տեառն աստ-
ուածութեանն այսչափ լուսաւոր վկայութիւն՝ առաջին դարու
մէջ՝ անհնար է այլոց Հարց քոյ խնդրել. Առ Եփեսացիս եւ
Հոռվմայեցիս թղթոց ճակատն Քրիստոս Աստուած մէր կը գո-
չէ, Աստուած ի մարմնի, եւ զնորա արիւնն Արիւն Աստուծոյ,
նոյն թղթոց մէջ, Աստուած մէր Յիսուս Քրիստոս որ ի Հայր
Առ Տրալ. թղթոյն մէջ կը տեսնեմք. Աստուած Յիսուս Քրիս-
տոս, նոյնն եւ առ Զմիւռնիացիս. Փառանրեմ զՅիսուս Քրիս-
տոս Աստուած ... եւ Պաշտօնեալը Սարկաւագունք Քրիստոսի
Աստուծոյ. եւ առ Մագնետիացիս թղթով՝ վերոյիշեալն. ի՞նչ
քան զայդ աւելի մարդացելոյ Բանին Աստուածութեանն վկ-
այութիւն.

Քանի՛ վեհ է ի Բանին զմարդն եւ զԱստուած անշփոթ
միութեամբ մի դաւանելն, յԵփեսացոց թղթին. Մի է բժիշկն
մէր Տեր Յիսուս Քրիստոս, մարմնաւոր եւ հոգեւոր, արարա-
եւ ոչ. Աստուած ի մարդ, կեանք ճշմարիտ ի մամոն, չարչա-
րելի եւ անչարչարելի, ի Մարիամայ եւ յԱստուծոյ. «Այնպիսի
խօսք՝ կ'ըսէ Որսի ծիրանաւորն, իր քննութեան մէջ, որովք Ա.
Նահատակին՝ զեռ եւս քանի մը զար յետոյ երեւելիք հայնոյչաց՝
Արիստի, Եւտիքեայ եւ Նեսուորի լեզուքն կը պրկէ.» Զարմանք
չեն բնաւ այսչափ բացարձակ խօսեն Վկայիս, զի Նոր Կտա-
կաց իսկ մէջ կը տեսնեմք՝ զի ոմանք Բանին մարմինն առաջս
լինել կը քարոզէին. Երեւութականք: Առ Մագնետիացիս թղթ-
թովն կը յորդորէ ի հրէացուցանող հերձուածողաց անտի հեռի
կենալ. եւ կը քարոզէ ճշմարտապէս ծնեալ, չարչարեալ եւ յա-
րուցեալ յոյսն մեր Յիսուս Քրիստոս առ Պոնտացի Պիղասոսիւ:
Նոյնն կը կրկնէ եւ առ Տրալիացիս. Վերջնոց պատուէր կու-
տայ ոչ միայն չընդունել զայնպիսիս՝ որք ի հրէութենէ ելած
հերետիկոսք էին, այլ եւ չհանդիպել. եւ զորս Գասպանք մարդա-
կերապք կը կոչէ:

Իսկ զԱ, Գոհութիւնն՝ Յիսուսի Քրիստոսի ճշմարիտ մար-
մին եւ արիւն կը դաւանի. զհեռացօղս ի Սեղանոյն կը դատա-
պարտէ. եւ ոչ հաղորդել ընդ այնպիսեաց եւ ոչ խօսել կը հը-
րամայէ. Եւ զի սոքա սովոր էին առանձինն ուրեմք ժողովել,
հեռի ի հաւատացելոց, (Տես Ա. Ամբողոսիս Յղ. Խորհրդոց, Գիրք

Դ. զլ. Դ.՝ մի է կ'ըսէ Սեղանն սուրբ, մի Հաղորդութիւն, մի Դոհութիւն, վասն զի է Տէր մեր Յիսուս, եւ մի բաժակն արեան:

Եկեղեցական Ուխտին վրայ ստէալ խօսելով՝ կը կարգէ. Եպիսկոպոսն՝ Երիցունք եւ Սարկաւագունք:

Ուշագրաւ է Սեղան բառն՝ զոր շատ անդամ կը վարէ ի թուղթսն: Սեղանն՝ Պատարագ կը պահանջէ, զոհ մը. եւ արդարիւ Մարմին եւ Արիւն Փրկչին կը մատչի 'ի նմաս Եւ այս Դոհութիւն որ յԵպիսկոպոսէ եւ կամ նորին հրամանաւ կը մատչի, օրինաւոր է. վասն զի մի է Եկեղեցի Յիսուսի Քրիստոսի, եւ ուր գլուխն՝ անդէն եւ անդամքն:

Սէրն քանի զամենայն ինչ այս կը նորիտագառէ. զի հաւատք սկիզբն են կ'ըսէ, իսկ Սէրն կատարումն եւ վախճանն: Հաւատացելոց կնիքն սէրն է. իսկ այլախառք չունին զայդ:

Խորհրդոց մէջ բաց 'ի Ս.Գոհութենէ եւ Քահանայութենէ կը յիշէ Ս.Մկրտութիւնն եւ տեղ մը Դրոշմի ակնարկն. Ապաշխարութիւնն եւ Ս.Պուակն: Կը պատուիրէ վերջնոյն համար՝ առ Պողիկարպոս գրելով՝ Եպիսկոպոսին հաւանութեամբն կատարել:

Այլ ուշագրութեան արժանաւոր է իր վատահ եւ անկասկած համոզումն՝ զկնի մահուն յերկինս զԱստուած տեսնելու, Դարձեալ զի Սուրբք 'ի հաղորդութեան են ընդ հաւատացեալս, եւ բարեխօսք զինուորելոյ Եկեղեցւոյն Նահատակաց յիշտակաւ հաւատացելոց ժողովն եւ երգեր երգելն կը յիշէ:

Հակիրծ ուրեմն, սակաւաթիւ եւ համառօտ այս թուղթքն նման աւետարանական հատին մանանիոյ՝ մեծամեծ ծառերու սերմեր են. իւրաքանչիւրն բիւրս բիւրուց բողբոջելու կարող.

(Շարայարելի)



ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՍՐԲՈՒՀԻ ՄՈՆԻԳԱՅԻ

ԹԱՐԳՄԱՆԵՑ ՅՈՎՀԱՆՆԻՍ Վ. ԱԲԻԿԵԱՆ

(Շարունակութիւն. Տես թիւ 18)

Ուստի աւելի ուշագրութեամբ կը սկսի քննել Մանիքէսի ոսրվիցոցած բաներն, եւ քանի որ առաջ կ'երթայ, մեծամեծ զըժուարութիւններ կը անկուտն զիմացը, Մանաւանդ թէ Հերթափոս անուամբ ուղղափառ ուսուցիչ մը քիչ մ'առաջ Կարթաղնէէ անցնելով, հոն իւր մէկ քանի գառատութեանց մէջ Մանիքեցւոց աղանդոյն դէմ խոտիւ խօսած եւ ցուցուցած էր պարունակած անհամար եւ յայտնի հակասութիւնները, այն մարդուն քարոզութիւնն Օգոստինոսի սիրտը որչափ ալ վայրինան մը խոռված էր, բայց վերջապէս արհամարհելով զայն յաղթած էր իւր ներքին այլայլութեան, Բայց հիմակ նորէն կը ծնանի այն ալայլութիւնը, նորանոր վերքեր կը բացուին սրուին մէջ եւ անհարին անձկութեանց մէջ կ'ընկզմեն զինքը, Սրդէն հինդ տարիէ 'ի վեր նախնի վիլխատիայութիւնը մէկդի թողած էր, վասն զի իրեւ անհիմն եւ շարժուն աւազի կոյս մը երեւցած էր իրեն, որուն վրայ հասուատ բան մը կարելի եղած չէր հիմնել, իսկ այսօր իւր անսովոր մտատանջութեանը մէջ, մինչդեռ հասաւատուն բարձիկ մը կը վինտոէ իւր յոգնած զլուխը համպչեցընելու համար, Մանիքէսի աղանդն ընդհակառակն աւզօտ լոյս մը կ'ընծայէ իրեն, Նախ վրատն էր որ հոն պիտի զանար իւր վնտոածը, այսինքն անանց եւ զերազանց լոյս մը, բայց կը զգայ հիմակ իւր հոգւոյն մէջ՝ եւ մտօք ալ կը համոզուի որ այն վարդապետութեան մէջ ստութենէ ուրիշ բան չկայ, անձկութիւնները զինքը կը պաշտըն, սիրտը կը հալի ու կը մաշի, Բայց որպէս զի ճշմարտութեան ճամբէն չեղինք, եւ լաւ մը ըմբռնենք անոր հոգւոյն վիճակը, ըսենք որ խաղաղութեան՝ ստուգութեան եւ ճշմարիս լուսոց վրայօք Օգոստինոսին ունեցած պատակը, սուսկ անոր հոգւոյն պատռական

յատկութիւններէն առաջ չեր գար, այլ կ'ազդէին նաեւ իրեն վրայ ներքին պիղծ ցանկութիւնք։ Ստուգիւ Օգոստինոս իւր հանգստութիւնը գտած ըլլալով այն հեշտ մոլորութիւնն մէջ, որն որ իւր կիրքերուն լիուլի ազատութիւն կը խոստանար, չուզ զեր անկից հրաժարիլ. ուստի որչափ ալ պիրաց կ'ազայլի այն ստութիւններէն, կը վախնայ իւր հետազօտութիւնները հեռու մղելէն, չըլլայ թէ առաջուան պէս իյնայ ահռելի տաղտկութեանց մէջ, այլ կուզայ միայն խորհուրդ հարցընելու Մանիքեցւոց. Որչափ ալ ինքը յատակ եւ պարզ կերպով կ'առաջարկէ իւր զժուարութիւնները զիխասոր եւ զիտուն աղանդաւորաց, այսու ամենայնիւ զոհացուցիչ լուծում մը չնոդունիր, վասն զի Մանիքեցիք աւելի յաջողակ էին հակառակորդաց վարդապետութիւնները ջրելու, քսն թէ իրենցինը պաշտպանելու եւ հաստատելու. եւ հակառակորդաց զրութիւնները ջրելով կը կարծէին որ արարաքերնին կատարեցին, այն ճարսիկ որսորդաց պէս, կ'ըսէ, սուրբ Օգոստինոս, որոնք տղիւրի մը բոլորափը որոգայթներ կը լարեն, եւ որպէս զի սախան ծարաւի թռչունները հոն բերելու, կը չորցընեն կամ տերեւներով կը ծածկեն միւս ազրիւնները։ Սարդին կարգի խելքի տէր եղող մարդու մը համար, այսպիսի վարպետութիւն մը կրնայ յաջողիլ, Բայց Օգոստինոսինը շատ սուր եւ հեռառես էր չհատկրնալու համար այն պատճառաբանութեանց մոլորութիւնը. ուստի իւր հոգին, որ անեղը ճշմարտութեան ետեւէն էր եւ անով միայն կրնար յազենալ, այն թափուր կարծեաց եւ զրութեանց առջին աւելի կը սկսի տանջուրիլ Դարձեալ կը զիմէ Մանիքեցւոց. բայց ՚ի զուր գոհացուցիչ պատասխան մը չկրնար ընդունիր։


Մանիքեցիք քիչ մը հանգարակեցընելու համար զանիկայ, կ'ըսեն իրեն թէ քիչ տաենէն Փաւուաս անուամբ երեւելի եւ իմաստուն եպիսկոպոս մը պիտի զայ, ինքը՝ կ'ըսեն, կըրնայ լուծել ամէն զժուարութիւններն եւ փարատել իւր անձակութիւնները, կատարեալ լոյս մը ընծայելով ամենախրթին խընդուց փայտ։ Օգոստինոս այս լուրը առնլով շատ կ'ուրախանայ, որովհետեւ՝ ինչպէս վերը ըսինք, իւր ուզածն ալ այն էր. այսինքն չըլլայ թէ ստիպուի ուրանալու այնպիսի կրօնք մը, որուն մէջ իւր կիրքերը ազատ թողուած էին. գոնէ քանի մը տարի ալ վայելէր այն հաճելի խղճի ազատութիւնը եւ նիւթական հանգստութիւնը։

Պէտք չէ մուսալ որ որդւոյն ամենավորքը մէկ այլայլու-

թիւնն արթուն եւ գգօն մօրմէն ծածուկ չէր մնար: Ուստի սա
մեծ ուլախութեամբ եւ ուշազրութեամբ հանդիսատես կ'ըլլար
անոր անձկութեանցը. յոյսը՝ ինչպէս ամեն մայրերու ալ բնա-
կան է, մանաւանդ իրեն համար որ ունեցած տեսվլքին վրայ կը
վստահի, մէկէն կը ծնանի իւր սրտին մէջ: Օգոստինոսը այլայլած տե-
սածին պէս, կը կարծէ որ դարձած կտու գառնալու վրայ է, եւ նոյն-
պիսի պարագայներու մէջ, սուրբ խորաններու առջին զինքը տես-
նողները կրնային գուշակել թէ մայրական սրտին թշուառ տառա-
պանքը մէկէն տեղի առւած էին ուրախութեան եւ վսահու-
թեան Բայց երբոր Մոնիքա Փաւատոսի իրենց քաղաքը հաս-
նիլը լսեց, եւ այն վսանգաւոր մարդուն շացուցիչ զօրութեան
համբաւն ականջը հասաւ, դարձեալ զող ելաւ. զառն արտա-
սուքը յորդառատ թափելով եւ խորին առանձնութիւն մը ըն-
տրելով, ազօթքները եւ մահացուցումները կրկնապատկեց, ըս-
պասելով անհնարին անձկութեանց մէջ զործողութեան ելքը,
նման մօր մը, որն որ իւր որդւոյն ազատութեան կամ մահուան
վճիռը արուելուն կը սպասէ:

Փաւատոս կը հասնի, բայց անոր մնձ համբաւը իրմէ ա-
ռաջ հասած է. ոչ միայն անուանի ճարտառան մէ, կ'ըսէին,
այլ նաեւ այնպիսի կտրիճ եւ աղնիս անձ մը, որ՝ եթէ պէտք
ըլլար, իւր կենօքը պատրաստ էր հաստատելու քարոզած ճշ-
մարտութիւնը. թողուցած էր հայրը, մայրը, որդիքը, ամուսինը,
հայրենին, առաքելութեան զժուարին աշխատութեանց պարա-
պիկու համար: Կ'արհամարհէր արծաթն ու ոսկին, օրուան հա-
ցը կը բաւէր իրեն. երկրորդ օրուան ապրուստը հոգը չէր, աղ-
քատ, քաղցրաբարոյ, խաղաղասէր, սիրտը մաքուր, իսելացի,
երջանիկ համարելով ինքզինքը թէ որ հալածանաց, տանջանաց
արժանանար, մեռնելու իսկ պատրաստ էր արկարութեան համար:

(Շարայարելի)



ՊԱՏԿԵՐ տասն եւ հինգ օրը մի անգամ կը հրատարակուի,

Բաժանորդագրութեան տարեկան գինն է
կ. Պօլսոյ համար 40 դամեկան:
Գաւառաց եւ օտար երկիրներու համար
բղբատարի ծախքն ի միասին հաշուելով 50 . . .

Իշրաքանչիշր թիշ 2 դամեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Բերա, Եկշիլ փողոց
Թիւ 1, ուր պէսք է դիմել բաժանորդագրաւթեան եւ քերքին
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :

RÉDACTION DU BADGUERE

Constantinople, Péra, rue YÉCHIL N° 1